

ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՃՈՂՈՎՈՅ

Ն Ի Ւ 8 Ա. 5 Մ Ա Ր 8 1956

Հայաստանեայց Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց Ժողովը գումարուեցաւ Գահիքէի Հայոց Սռաջնորդարանի գահինին մէջ Մարտ 5, 1956, Երկուշարթի ժամը կէօրուան 12ին: Ժողովին կը նախագահէր Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագոյն Պատրիարք Ն. Ա. Օ. Տ. Տ. Վազգէն Առաջին, որ եւ բացաւ Ժողովը տէրունական աղօթքով: Ներկայ էին Կ. Պոլոսութեան Տեղապահ Տ. Խորէն Եպիսկոպոս, Երուսաղէմի Առաքելական Սթոռոյ Եպիսկոպոս Մինն Տ. Գարեգին Արքապիսկոպոս, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Նախին Տեղապահ Տ. Եղիշէ Մրգեպիսկոպոս, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Նախին Տեղապահ Տ. Խաղ Մրգեպիսկոպոս, Եգիպտոսի Հայոց Առաջնորդ Տ. Մամրէ Մրգ. Միքունեան, Հիւս. Ամերիկայի Մրեւելեան Թեմի Առաջնորդ Տ. Մամրէ Մրգ. Գալիայան, Եւրոպայի Թեմի Հայրապետական Պատուիրակ Տ. Մերովէ Եպս., Վրաստանի Առաջնորդ եւ Վեհ. Հայրապետի ընկերացող Տ. Վարդան Եպս., Երուսաղէմի Առաքելական Սթոռոյ Եպիսկոպոսներէն Տ. Առելէն, Տ. Հայկագուն, Տ. Պարգև եւ Տ. Հայրիկ Եպիսկոպոսներ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբաններէն Դպրուվանքի Տեսուչ Տ. Երենիկ Եպս., Կիպրոսի Հայոց Առաջնորդ Տ. Դեւոնդ Եպս. եւ Դամասկոսի թեմին Առաջնորդ Տ. Շաւարշ Եպս., եւ Դամբիկորնիոյ Հայոց Առաջնորդ Տ. Շնորհի Եպս., որ եւ Ժողովի Ատենադպիր նշանակուեցաւ Վեհ. Հայրապետին կողմէ:

Ժողովի բացման աղօթքէն վերջ Վեհափառ Հայրապետը նախ իր ողջոյնի խօսքն ուղղեց բոլորին եւ ապա անդրադարձաւ որ մեր պատմութեան մէջ լոկ եպիսկոպոսներէ բաղկացեալ նման Ժողովներ վերջին ժամանակներու մէջ տեղի չեն ունեցած: Մեր Եկեղեցւոյ առհասարակ բոլոր խնդիրները, նոյնիսկ գուռ կրօնական բնոյթ կրող հարցեր, ըննարկուած եւ իրենց լուծումը ստացած են այնպիսի Ժողովներու մէջ՝ որոնց մասնակցած են ոչ միայն հոգեւորականներ, այլ նաև աշխարհականներ: Այսպէս է կազմութիւնը ներկայ մեր ազգային Եկեղեցական Ժողովներուն, որոնք գումարուած են էջմիածնի մէջ եւ այսպէս են առհասարակ մեր բոլոր թեմական Ժողովները:

Ապա Վեհափառ Հայրապետը աւելցուց, որ շիտակ ճանապարհին վրայ ենք նաև այսօր, երբ լոկ եպիսկոպոսներէ բաղկացած այս Ժողովը կը գումարենք՝ խորհրդակցելու համար մեր Եկեղեցւոյն վերաբերեալ նիւթերու շուրջ: — Տարբեր կարծիքներ ալ կան, թէ միայն Եպիսկոպոսներէ բաղկացած Ժողովներ եւ անկէ բխող որոշումներ այնքան ալ սովորական չեն եղած մեր մէջ — :

Վեհափառ Հայրապետը հաստատեց թէ Ա. էջմիածնի մէջ նման Ժողով մը տեղի ունեցաւ 1954-ին հանգուցեալ Կաթողիկոսի թաղումէն յետոյ եւ 1955-ին նոր Կաթողիկոսի ընտրութենէն առաջ եւ վերջը: Դէպքերու բերումով, եւ առանց կանխապէս մտածըւած ըլլալու, Եպիսկոպոսաց երրորդ համագումարը տեղի կ'ունենայ այսօր այստեղ, աւելի պատկառելի հանգամանքով, քանի որ ներկայ են մեր նուիրապետական բոլոր Սթոռուներու գահակալները կամ ներկայացուցիչները: «Դրեթէ ոչ մէկ ատեն այսքան բարձրաստիճան հոգեւորականներ մէկ սեղանի շուրջ չեն բոլորուած: Ասիկա կը գտնիմ շատ առողջ եւ շինարար երեւոյթ մը եւ կ'ողջունեմ այս Ժողովը այս ոգիով»:

Վեհափառ Հայրապետը, շարունակելով իր խօսքը, ըստ որ թէեւ մեր սիրուերը այս պահուս այնքան ալ ուրախ չեն, քանի որ մեր մտածումներու վրայ ստուեր մը իջած է ամենուս ծանօթ պատճառներով, այնու ամենայնիւ այն փաստը որ մենք, Հայաստանեայց Եկեղեցւոյ իշխանութիւնը ներկայացնող 17 բարձրաստիճան հոգեւորականներ, ի մի համախմբուած ենք, ինքնին ոգեւորիչ եւ դրական երեւոյթ մըն է: Շատ անգամ Տէրոջ ճանապարհ եւ անոր ներգործելու կերպերը մեզի անհասկնալի կը մնան: Ես համոզուած եմ որ մենք այսօր նման ճամբու մը վրայ կը գտնուինք եւ Աստուծոյ օգնութեամբ պիտի յաջողինք: Մեր դժուարութիւնները հետզհետէ պիտի հարթուին եւ

մեր Եկեղեցւոյ առջեւ լուսաւոր ճանապարհ մը պիտի բացուի, ճանապարհ մը վերապարթումի եւ վերածաղկումի: Այս ճաւաստիքը թէեւ յստակ դատումով չիմ կրնար հիմնաւորել, սակայն այդ կը բխի իմ անկեղծ զգացումներէս: Նման դրական զգացում ունենալ ինքնին մեծ քան է: Վասնզի առհասարակ բոլոր մեծ գործերը զգացումներէ ճամբայ կ'ելլեն եւ կը մտնեն իրենց իրականացման ճամբուն մէջ ժամանակի ընթացքին:

Ապա Վեհափառ Հայրապետը ժողովականներու նկատառման յանձնեց Ժողովի օրակարգը բարկացիք հետեւեալ կէտերէն:

1. — Ընդհանուր զեկուցում Մայր Աթոռոյ ներկայ կացութեան մասին:
2. — Հայաստանեայց Եկեղեցւոյ Սահմանադրութեան հարց:
3. — Հայաստանեայց Եկեղեցւոյ կանոնագրքի կազմութեան հարց:
4. — Ա. Գրքի տպագրութեան 300 ամենակի տօնակատարութիւն եւ այդ առնչութեամբ Աստուածաշունչի աշխարհաբար թարգմանութեան հարց:
5. — Ա. Էջմիածնի Հոգեւոր ձեմարանի կազմակերպութեան ուժեղացման խնդիր:
6. — Արտասահմանէն քանի մը հոգեւորականներ Էջմիածին հրաւիրելու խնդիր:
7. — Մայր Աթոռի Կողքին հոգեւոր կանառ մը ստեղծելու հարց:
8. — Ա. Էջմիածնի եւ մեր միւս Աթոռներու փոխարարերութեան ծրագիր մը պատրաստելու հարց:

9. — Հայաստանեայց Եկեղեցւոյ բարեկարգութիւն:

10. — Քրիստոնէական այլ Եկեղեցիներու հնույ յարաբերութեան խնդիր:

Առաջարկուեցաւ նաև Ամերիկայի անջատեալ Եկեղեցիներու հարցը զնել օրակարգի վրայ: Գարեգին Պատրիարք ըսաւ թէ այդ խնդիրը կարելի է նկատի առնել «Եկեղեցական բարեկարգութիւն» գլուխին ներքեւ:

Ապա Վեհափառը անցնելով օրակարգի առաջին հարցին, տուաւ իր զեկուցը Ա. Էջմիածնի ներկայ կացութեան մասին: Նախ յիշեց թէ 1954 Մայիս 9ին ի Տէր ճանդեաւ Տ. Գէորգ Զ. Կաթողիկոս: Թաղումէն վերջ, Եպիսկոպոսական նիստի մէջ, կարդացուեցաւ ճանգուցեալ Հայրապետին կտակը, որով նա տեղակալ կը նշանակէր Երուսաղէմի Պատրիարքութեան Տեղապահ Տ. Եղիշէ Արքապիսկոպոսը: Եղիշէ Արք. ինչ ինչ պատճառներով չկրցաւ Էջմիածին երթալ: Մայր Աթոռը զեկավարուեցաւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի կողմէ, բարկացած Յ հոգեւորական նև Յ աշխարհական անդամներէ. հոգեւորականներէն մին նշանակուեցաւ Գերք. Հոգեւոր Խորհուրդի նախագահ: Վեհափառը իրեւ անդամ Խորհուրդի՝ պատճենութիւն ունեցած է նաև շրջելու Կովկասի հայաշատ կեղրոնները, Պագու, Թիֆլիզ եւ Խոստով, Կիրովապատ, եւ մօտէն շփման մէջ մտնելու եւ ծանօթանալու այդ շրջաններու հայութեան: Վեհափառ Հայրապետը անգամ մը եւս շիշտեց թէ ընտրութեան օրերուն ինք ամէն նիգ թափած է որ Կաթողիկոսական ընտրութիւնը իր վրայ չկեղրոնանայ, բայց եկած է պահ մը, ըստ Վեհափառը, որ «չկրցայ յամառիլ եւ ինքզինքս Աստուծոյ յանձնելով ճամբայ ելայ»: Ն. Սրբութիւնը հաւաստիացուց, որ բոլոր նպաստաւոր պայմանները կային որպէսպի Ա. Էջմիածին մտնէր իր պատմական գերին մէջ՝ իրեւ կեղրոն Հայց. Եկեղեցւոյ, ինչ պէս եղած էր զարերու ընթացքին: Ընտրութեան յաջորդող երեւոյթներ եկան հաստատել այս իրականութիւնը: Իր իսկ բառերով.

«Հոգեւոր վերածննդեան ալիք մը անցաւ ամբողջ հայ ժողովուրդին վրայէն, այդ երեւոյթը յստակ ծեւ առաւ թէ ընտրութեան ընթացքին եւ թէ անկէ վերջ»: Ապա թուեց այն գործերը. որոնք կատարուած էին Ա. Էջմիածնի մէջ ընտրութեանին ի վեր:

Ա. Կերպարանք տրուած է Մայր Աթոռի Միաբանութեան: Մշակուած է վանական պարզ կանոնագրութիւն մը, հիմնուած ժուժկալութեան, աղքատութեան եւ ճնական պարզ կանոնագրութիւն մը, հիմնուած ժուժկալութեան, աղքատութեան եւ ճնական պարզ կանոնագրութիւնները եւ Միաբանութիւնը՝ յատկապէս երիտասարդներ՝ սիրով եւ ոգեւորութեամբ ենթարկուած են անոնց:

Բ. Մարրուած է վանքին մթնոլորտը, որոշ հոգեւորականներ, որոնց ներկայութիւնը վանքէն ներս բաղծալի չէ եղած, հեռացուած են:

Ք. Ս. էջմիածնի երիտասարդ Միարանութիւնը յուսալից եւ խոստմնալից է. անոնց հոգեւոր դաստիարակութիւնը աւելի ամուր հիմքերու վրայ դնելու համար միջոցներ ձեռք առնուած են, օր. Ս. Գրիգ ընթերցում, շաբաթը երկիցս քարոզխօսութիւն, եւայլն:

Պ. Զեռնաղբուած են 7 նոր սարկաւագներ:

Ե. Կրնատուած է աշակերտաց թիւը. ձեմարան պահուած են այն աշակերտները՝ որոնք յոյս ներշնչած են, թէ պիտի նուիրուին եկեղեցական ծառայութեան: Ներկայիս աշակերտաց թիւն է 24, բաժնուած երեք դասարանի վրայ:

Ն. Էջմիածնի պաշտօնաթերթի խմբագրութենէն ճրաժարած է Փրոֆ. Ա. Աբրահամեան, իր տեղը անցած է Փրոֆ. Ա. Առաքելեան:

Է. Ներքին թեմեր վերակազմուելու վրայ են, նոր եկեղեցիներ հետզհետէ պէտք է բացուին. բացուած է Մոսկուայի եկեղեցին. եկեղեցիներ վիրաբանալու հարցը նպաստաւոր ճանապարհի վրայ է, դժուարութիւնը հոգեւոր մշակներու պակասութեան մէջ է:

Ը. Բացուած է յատուկ աշխատանոց՝ ուր կը նորոգուին եկեղեցական սպասներ:

Բ. Կարգաւորուած են դիւնատունը եւ Մայր Սթոռի հաշուապահութիւնը, իրենց ուրոյն պաշտօնեաներով:

ՆԵՐԿԱՎՈՐ ՀԱՅՈՒԹԻՒՆ. — Մայր Սթոռի նիւթական կացութիւնը մխիթարական է. ներքին եկամուտներ բաւականաչափ են. տեղական եկեղեցիներու մոմավահառութեան արդիւնքը կը յատկացուի Մայր Սթոռին: Եթէ թեմեր աւելի լաւ կազմակերպուին՝ եկամուտներ կարեւոր չափով կրնան աւելնալ: Մայր Սթոռի պիտոնէն է 1.800.000 մուրի: Հաւանաբար բաց ունենայ Մայր Սթոռը տարուան վերջը, կը յուսացուի այս բացը գոցել արտասահմանի թեմերէն եկած նուիրատուութիւններով: Կայ նաև եկեղեցիներու նորոգութեան հարց: Այս բոլորը կը մտածուի իրազործել արտասահմանի հայութեան օժանդակութեամբ եւ հաւանաբար նաև Գալուստ Կիւլպէնկեանի Ֆոնտէն կատարուելիք յատկացումներով:

Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը, բաղկացած է չորս եպիսկոպոսներէ եւ հինգ աշխարհական անդամներէ, եւ կը գործէ կանոնաւոր կերպով: Ա. Խսահական, իրեն պատուոյ անդամ, թանկագին օժանդակ մըն է Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին մէջ, Խորհուրդին կը նախագահէ Կաթողիկոս:

Այս բոլոր ծրագիրները, ըստ Վեհափառը, կը հիմնուին գիտակցութեան մը վրայ, թէ Հայաստանեայց Ս. Եկեղեցին մէկ ամբողջութիւն է, զլուխ ունենալով Ս. էջմիածնինը եւ գործակից միւս նուիրապետական Սթոռները եւ թեմերը: Այս գիտակցութիւնը ամէն բանէ վեր պէտք է դասել: Այս գիտակցութեամբ մենք որոշեցինք այցելել արտասահման եւ անձամբ մասնակցիլ Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետական ընտրութեան: Թէեւ ժամանակին հասանք Անթիլիաս, սակայն դժբախտաբար չտեսանք գիտակցութենէ մը բխող պայմաններ Անթիլիասի մէջ: Մեր գերագոյն մտահոգութիւնը եղաւ Անթիլիասի ընտրութիւնները կատարուած տեսնել համաձայնութեան եւ համերաշխութեան մթնոլորտի մը մէջ: Վեհափառը իսպատ մերժեց կարգ մը թերթերու անպատախանատու վերազրումը թէ Մայր Սթոռ կուգայ Անթիլիաս յետին միտքերով: «Մեր միակ նպատակն էր, յարեց Նա, որ Անթիլիաս որեւէ ձեւի տակ գուրս չմնար Հայաստանեայց Եկեղեցւոյ սիրոյ ամբողջութենէն: Մենք դժբախտաբար այս ոգին չտեսանք այստեղ: Միրոյ, եւ համաձայնութեան նպատակին ի վերջոյ պիտի հասնինք. Աստուած պիտի օգնէ մեզի եւ պիտի լուսաւորէ մեր ճամբան»:

Ամեն. 8. Գարեգին Պատրիարք Բոլորին անունով շնորհակալութիւն յայտնեց Վեհափառ Հայրապետին իր յուսազրիչ զեկուցման եւ հակառակ դժուարութեանց՝ իր ոգեւորիչ լաւատեսութեան համար: Յոյս եւ վստահութիւն յայտնեց, որ Հայաստանեայց Եկեղեցին պիտի պահպանէ իր միութիւնը երեք նուիրապետական Սթոռներու եւ թեմերու անկեղծ եւ անշահախնդիր գործակցութեամբ Մայր Սթոռ Ս. էջմիածնի հետ:

Ժողովի առաջին այս նիստը վերջացաւ ժամը 1ին, ժամը 5ին վերստին գումարուելու որոշումով:

(ՏԱՐՈՒՆԱԿԵԼԻ)